



ԴԱԳ
ԾԽԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ




JRAK
PARISH NEWS

MESSAGE OF FAITH

"My grace is sufficient for you, for My power is made perfect in weakness." - 2 Corinthians 12:9



The fact that God's power is displayed in weak people should give us courage. Though we recognise our limitations, we will not congratulate ourselves and rest at that. Instead, we need to turn to God for our effectiveness rather than simply on our own energy, effort or talent. The truth is that self-sufficiency is a myth by pride and temporary success. Health and wealth can disappear instantly, as can life itself. Rejoice in your insufficiency, knowing that God's Power is made perfect in weakness.



On Sunday 15 September, the Armenian Church celebrates *Khachverats*: the Exaltation of the Holy Cross. It's one of the five major feasts of the church, and the most important of the four feasts of the Holy Cross.

The Exaltation refers to the True Cross on which Christ was crucified, which according to Church tradition was ceremoniously elevated for veneration on three occasions. It was first elevated by St James the Apostle, the first Bishop of Jerusalem.

The second occasion involved the discovery of the True Cross after a period of some 300 years which was authenticated by placing it on a dead boy bringing him to life.

The third occasion came in the 7th century when the Persians had seized the True Cross after conquering the city of Jerusalem.

Leading a coalition of forces, including Armenians, the Emperor Heraclius recaptured the cross and, en route to Jerusalem, passed with it through Armenia, where the cross was repeatedly raised up and venerated.

What is the significance of Basil on Khachverats?

In A.D. 326, Queen Helena, mother of Emperor Constantine, travelled to Jerusalem to identify the holy places associated with Christ's life. She authenticated the True Cross by placing upon it the body of a recently deceased youth, who was miraculously raised to life when he came in contact with the formerly discarded cross. According to tradition, the True Cross was overgrown with aromatic basil, which is symbolically used in the commemoration of the feast day today.



ACYA SYDNEY PRESENTS

GOMIDAS 150TH ANNIVERSARY

ՄԵՐ ՎԱՐՈՒՆՏԸ՝ ՎԱՐԴԱՊԵՏԸ

Join us as we explore the life of Gomidas through an enlightening cultural journey

SUNDAY 29th of SEPTEMBER
5:00 PM
ZENITH THEATRE
McIntosh St & Railway Street,
Chatswood NSW 2067

\$30 ADULTS
\$20 UNDER 18

Please book your tickets online at
www.trybooking.com/BDRPB
OR please call
Lucy Amirzaian 0414242322 Aileen Yapoudjian 0403208030

SUPPORT OUR CHURCH YOUTH
in celebrating
GOMIDAS VARTABED
on his life and contribution to our
culture, heritage and religion



Sunday 18 August
ACLA St Mary's Day Luncheon



Sunday 25 August
Very Rev Fr Yereima Abgaryan
Parish Pastor
of Holy Trinity Church

JOIN US FOR HARISSA (MADAGH) ON KHACHVERATS

A tradition in the Armenian Church on this feast day is the blessing of the ancient Armenian meal known as *Harissa* which is then distributed

as a *Madagh* meal ('madagh' literally meaning sacrifice), provided for everyone to share in thanksgiving for a blessing received.

Join us after Badarak on the 15th to share in this meal. The Community faithful Who wish to make a donation towards the cost are welcome to do so at the church office.





Կիրակի 18 Օգոստոս

Տօն Վերափոխումն Սուրբ Աստուածածնի

Պատրագեց Արժ Տէր Նորայր Աւագ Զահանայ Բաթանեան, որուն յաջորդեց Սուրբ Աստուածածնի ճաշկերոյթ Էտկարեան Սրահին մէջ, կազմակերպութեամբ Եկեղեցւոյ Տիկնանց Յանձնախումբին: Ծաշի ընթացքին երգերով ելոյթ ունեցաւ Եկեղեցւոյ Երիտասարդական Երգչախումբը



Կիրակի 25 Օգոստոս

Պատրագեց եւ քարոզեց Սուրբ Երրորդութիւն Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Յոգեշնորի Տէր Երեմիա Վարդապետ Աբգարեան

Տարեկան Յոգեհանգիստ ի յիշատակ Սիտնիի Առաքելական Եկեղեցւոյ հիմնադիրներուն, հոգեւոր հայրերուն եւ բարերարներուն:



Զօրաւիգ կանգնինք մեր Եկեղեցւոյ Երիտասարդութեան

ՄԵՐ ՎԱՐՊԵՏԸ՝ ՎԱՐԴԱՊԵՏԸ

Ոգեկոչում Կոմիտասի ծննդեան 150ամեակին, անոր կեանքին եւ Հայ մշակոյթին իր բերած նպաստին: Համերգ կազմակերպուած մեր երիտասարդներուն կողմէ որ կը ներառէ երգ, պար եւ թատրոն:

Կիրակի 29 Սեպտեմբերին Կ.Ե. Ժամը 5ին

Չէնիթ Թատերասրահին մէջ Չափուու

Տոմսերու արժէք \$30/ Չեղչեալ՝ \$20

Հեռաձայնել Լիւսի Ամիրզայեանի 0414242322 ~ Եկեղեցւոյ գրասենեակ 94198056



Խաչվերացի տօնին առիթով ի՞նչ է Ռեհանին նշանակութիւնը

ՔԵ 326 թուականին, երբ 300 տարի ետք գտնուեցաւ Իսկական Խաչը, ԶԷԼԵԱ թագուհին, Կոնստանդին կայսեր մայրը, այցելեց Երուսաղէմ եւ բոլոր այն սուրբ վայրերը, որոնք կ'առնչուէին Քրիստոսի կեանքին հետ: Ան կրցաւ փաստել թէ Իսկական Խաչն այդ Եր, անոր վրայ դնելով Նորոգ հանգուցեալ երիտասարդի մը մարմինը, որ հրաշքով կեանք առաւ երբ մարմինը դպաւ խաչին: Ըստ աւանդութեան, Իսկական Խաչը աճած Եր Ռեհանի բուրմունքով: Այսօր Ռեհանը այդ իմաստով կը գործածուի երբ նշուի Խաչվերացի տօնը:



Սեպտեմբեր 22, 2019թ. ՎԱՐԱԳԱՅ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՕՆ

Խաչվերացի Տօնէն երկու շաբաթ ետք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին կը նշէ Վարագայ Սուրբ Խաչի տօնը՝ յայտնաբերումը իսկական խաչին, որուն վրայ Քրիստոս խաչուեցաւ: Այս տօնը կը գտնենք Հայ Եկեղեցւոյ տօնացոյցին մէջ միայն:

Երրորդ դարուն, Սրբուհի Հռիփսիմէ եւ անոր ընկերակից կոյսերը իրենց հետ Վարագայ Վանք բերին մասունք մը Սուրբ Խաչէն: Վարագայ Վանքը կոյսերուն ծառայեց ապաստանարան իրենց կեանքին սպառնացող հալածանքէն: Մասունքի վայրը անյայտ մնաց մինչեւ 7րդ դար, երբ Թողիկ վանականը տեսիլք մը ունեցաւ, ուր տեսաւ Վարագայ լեռան վրայ 12 սիւներով տաճար մը: Տաճարին կեդրոնը կը գտնուէր շողշողացող խաչ մը: Խաչը դանդաղ վար իջաւ լեռան կատարէն եւ կանգ առաւ Վարագայ Վանքի խորանին վերեւ: Թողիկ եւ իր աշակերտը Յովել փութացին եկեղեցի եւ հաստատեցին թէ տեսիլքը յայտնաբերած էր վայրը Սուրբ Խաչի մասունքին, զոր Սրբուհի Հռիփսիմէ վստահած էր վանական հոգեւորականներուն: Ներսէս Շինող Կաթողիկոս հաստատեց անոր իսկութիւնը եւ հրահանգեց որ Հայ Եկեղեցին մեծարէ Խաչը Վարագայ Վանքին, Խաչի տօնէն ետք երրորդ Կիրակի օրը: Այսօր այդ մասունքին տեղը անյայտ կը մնայ:

Կիրակի 8 Սեպտեմբեր

Սուրբ Կոյս Մարիամի ծնունդն Ամնայէն

Կիրակի 15 Սեպտեմբեր

Սուրբ Խաչվերաց

Անդաստանի արարողութիւն: Աւանդական Հերիսան (մատաղը) պիտի օրհնուի ապա հրամցուի հաւատացեալներուն: Բոլոր անոնք որոնք կը փափաքին մատաղին պատրաստութեան ծախսին մասնակցի, բարեհաճին կապ հաստատել եկեղեցւոյ գրասենեակին հետ հեռ. 94198056

Կիրակի 29 Սեպտեմբեր

Տօն Վարագայ Սուրբ Խաչի